

ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ

ԲԱՑՄԱՆ ԴԱՄԲԱՐԱՆԻ ՀՈԳԵԼՈՅԱ Տ. ԵՆԻՇԵ Ս. ՊԱՏՐԻԱՐքԻ ԴՈՒՐԵԱՆ

ԵԿ

“ԱՐԲՈՅ ԹԱՐԳՄԱՆՉԱՅ – ԴՈՒՐԵԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐԳԱՆԱԿԻ, ՊԱՐԴԵՔԱԲԱՆՆՈՒԹԵԱՆ



Բառ նախազոյն որոշման, Հոկտ. 28ի կիրարկին, յաջորդ օր թարգմանչաց տօնին ըստ Հին Տոմարի, մեծ շուքով տեղի ունեցան այս կրկին արարողութիւնները։ Այս մասին երկու օր առաջ ապագրիալ ծանուցում ցրուած լինելով, ներկայ էր ժողովրդական խուռան բազմութիւն, մեծ տօնական օրերու նման։

Առաւօտուն, Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ եղիսկապուսական հանդիսաւոր Ա. Պատարագ, ժամարարն էր Խուսաբարապետ Տ. Մեսրոպ Ա. Եղիսկոպոս։ Ա. Պատրիարքը իր Աթոռաէն խօսեցաւ օրուան քարոզը. բնաբանն էր. «Ահաւասիկ դնեմ ի Սրբոն վէմ ընտիր, զլուխ անկեան պատուական» (Ա. Պետր. Բ. 6)։ Այս խօսքին բնազրական իմաստին թելագրած հոգեսր խորհրդածութիւններէն փերջ, բացատրեց թէ մեր հաւատքին և բարոյականին հիմնական հաստատութիւնը, անխորտակելի ժայռը՝ որուն վրայ կը կանգնի քրիստոնէական եկեղեցին, Քրիստոս է, կենդանի վէմը, որ ինքնին կեանք է և կենդանաբար զօրութիւն։ Այդ կեանքին և զօրութեան կազմաօրած եկեղեցին մէջ, սակայն, ամէն հաւատացեալ ես, իր հոգեսր արժանաւորութեան համեմատ ունի իր տեղը և գերը. ըստ բանի նոյն առաքեալին՝ թէ սեւ զուք, իրրե զվէմս կենդանիս, շինիք տաճար հոգեսրու։ Մին իրբ պատուանդան, միւսն իրբ խոյակ սեան, ուրիշներ՝ իրբ ճակատի քար կամ ազոյց անկեան, ամէնքս ալ վերջապէս իրբ զանազան մասունք շինուածքին ամրութեան, պէտք է որ ծառայենք անոր ամրութեան և պայծառութեան։ Հաւատացեալներուն՝ Քրիստոսի հետ միութեան, իրբ կենդանի վէմեր՝ բուն կեն-

դանի վէմին հետ կենակցութեան այդ հրաշալի գործին պատուն է քրիստոնէական իրականութիւնը, քանի զարերէ ի վեր աշխարհն եւ մարդկութիւնը կառագարազ հզօր ոյժը. որ սիրոյ բարոյականն է. Աննդանի վիճեր՝ եղած են ամէն ազգի, քրիստոնեայ անուան տակ տարած բոլոր ժողովություններուն մէջ, ամէն ժամանակ. իրենց արիստովը, կեանքովը, մտածումովը, իրենց սիրովին ու բարոյականովը Առաւուծոյ նոր իրուած անձինք, որոնք, իրենց օրինակովն ու ներշնչութեամբը եկեղեցւոյ կեանքը զօրացուցած անձիք, կենդանի վէմեր են Աստուծոյ տան մէջ։ Մեր ազգն ու եկեղեցին ևս ունեցած են այցպիսի շտաբը, առանց անոնց կանգուն պիտի չմնար մեր եկեղեցին։ Երբ քիչ մը փերջը, ըստւ, երթանք բոլորուիլ այն շիրմին շուրջը, որուն ներքեւ կը հանգչի ամենուս անմոռանալի հայրը խորհրնք ամէնքս ու թէ իր հաւատագովը, իր սէրովը, իր զիտութեամբն ու իմաստութեամբը, իր բարձր տաղանդովը, իր կամքի մնածութեամբը և նուրբումին ոգիովը ի՞նչ կենդանի բարձրութիւն, ամրութիւն և հաւատատութիւն էր ան մեր ազգային կեանքի բարոյական շնուածքին մէջ, և այլն։

Ա. պատարագէն վերջ, ամբողջ Միաբանութիւն և ժաւանդաւորք թափօր կազմելով ճամբար ելան զէալի Ա. Փրկիչ, ուր է պատրիարքներու զամբարանը։ Ժամանդաւորաց և Սրբոց թարգմանչաց վարժարաններու միջոցի լայն ճանապարհին զրւխը, ուսկից սկսելով մինչեւ պարիսպին արտաքին դռուը երկու երկուամբները, ժամանդաւորներն սկսան երգել Խուսահոգոյն և ետեէս ե-

կուրօքը՝ երբ թափորը հասաւ Ա. Փրկչի բակը, Ա. Պատրիարքը, սրբազնն եպիսկոպոսներ և վարդապետք շրջապատեցին նորակերտ շիրմը, զոր կը ծածկեր ժամանեավ շուրջանակի սեղմած վարդապոյր մը, և որուն չորս կողմերը զրուած էին ձաղկալից թաղարներ և խոշոր կերտններ և ուղարկած մամեր բաշխուեցան ամենուն, և

նունը, իրեն հետեւեցաւ ամբողջ Միաբառնութիւնը այդ միջոցին տղաքը նորէն երգեցին անտեէս և լուրջը. «Եթէ տանիս զիս դէպի Յորդանան . . . ժառանգաւոր սաներէն Անդրանիկ Պայքամեան կորդաց իր զրած ուղերձը, Հանգուցեալին յիշատակին ողեկոչութեամբ, նոյնպէս, Տ. Եղիշէ վրդ. կարդաց յուզումով և մտածումով



Հոգելոյս Տ. Եղիշէ Ա. Պատրիարք Պաւեանի զամբարանը»

սկսաւ հոգեհանգիստը: Երգուեցու և Որ յանէից որ, մելամաղձիկ, զաշն և որտառ զրաւ. պատարագիչ սրբազնը կարդաց Աւետարանը. և ի վերինն երւուաղէմ ըլթունդ հանեց սիրտերը: Սրբազնն Պատրիարքը մելամաղձ մը կարեց ժապաւէնը, մէկզի տառ ծածկացը, ու սրտայոյզ համբաւեց իր հոգեծնողին քանզակուած ա-

յի իր զրած մէկ քերթուածը, հրատարակուած այս թիւին մէջ. ապա Պ. Շահան Պէրպէրեան, Ընծայարանի իմաստանիրութեան ուսուցիչը, զգածուած սրտով արտասանեց տպաւորիչ զամբանական ուղերձ մը: Աւ ամէնքը, եկեղեցականք և ժողովուրդը, որ եկած էր խուռն բազմութեամբ, վերադարձան:

Կէսօրէ վերջ ժամը չորսին, երեկոյեան ժամերգութենէն վերջ, Պատրիարքարանի մեծ զահինքին մէջ կատարուեցաւ զրական մրցանակին պարզեարաշխութիւնը: Ներկայ էին Միաբանութիւնը, աշակերտութիւնը, վարժարաններու ուսուցչական մարմինը, պատրիարքարանի պաշտօնէկութիւնը, և վաթառունի չոփ հրատիրեալներ երտուա-

զէմի հասարակութենէն և զաղթական ազգայիններէն: Տէրունական ազօթքէն ետքը, զոր արտասանեց Ա. Պատրիարք Հայրը, «Ով մեծաքանչ» երգով սկսաւ հանգէսը: Յետոյ Աւսումնական Առնհուրդի աշենապետ և Պատրիարքական Փախանորդ Տ. Մկրտիչ Սրբազն Աղաւնունի կարդաց խնամուած, զրութիւն մը, նուիրուած՝

Արքոց թարգմանչաց լիշտակին և պրո-
կան զործունէսութեան օմվ յարկ վահանէն
յետոյ, զոր Պ. Շահան Պէրպէրհանի դե-
կավարութեամբ հիանալի կերպով հուածայն
երգեց ժառանգաւորաց խումբը, Աւում-
նական ելորհուրդի անգամ և վարժարանի
տեսուչ Տ. Տիրան վրդ. կարգաց նոյն խոր-
հուրզին Գրական Յանձնաժողովոյ հան-
գամանքով ունեցած երկամեայ զործու-
նելութեան աեղեկադիրը, որուն մէջ ման-
րամանարէն կը ներկայացուի նոյն ժողո-
վին ամբողջ զործունէսութիւնը, մրցանա-
կին ծագումը, բնութիւնը, կանոնական
բոլոր հանգամանքները, ներկայացուած
բոլոր նիւթերը, անոնցմէ պատկաւորուած-
ներու ամփոփուած բավանգակութիւնը և
քննիչներուն դասումները։ Այդ աեղեկա-
զիրը ամբողջութեամբ հրատարակուած է
ալիքնախի ներկայ թիւնին մէջ։ Ինչպէս կը
տեսնուի, մրցանակի արժանացած են Բրօֆ.
Հ. Աճառեանի և Պատմութիւն Հայրէնի
լիզուիս, և Կարսովեա Բատմաջեանի և Հայ-
կական Դրամագիտութիւն կարես եր-
կերը. որովհետեւ առաջինը Աւումնական
Խորհուրդի միաձայն քուէով արժանի հա-
մարուած էր մրցանակի ամբողջական պար-
զեին, որ է հարիւր քսան պազեստինեան
սոկի, երկրորդ պատկաւորեալին պարզեին
որքանութիւնը և բաշխումը որոշուած էր
կատարել յառաջիկայ շրջանին։ — Երբ
Տեղեկադրին ընթերցումը հասու այն կէ-
տին, ուր մրցանակի պարզեներուն այս
սրոշումը կը հաղորդուէր, սրահը որոտա-
զին թնդաց ներկայից ծափածայն գնա-
հատանքովը։ Յետոյ, երբ Տ. Տիրան վրդ.
կարդաց Տեղեկադրին վերջարանը, ուր
կ'ըսուէր թէ Աւումնական Խորհուրդը զը-
րական մրցանակին այս անդրանիկ յաջո-
ղութիւնը կը ներտէ անթառամ ծաղկե-
պսակ մը՝ զրուած Լուսահոգւոյն դեռ այս
օր իսկ բացուած չիրմին վրայ, բոլոր ներ-
կաները ոտքի եւան յարգանօք, ու Ժա-
ռանգաւորները, անոր մեծ իւղանկարին
առջե խմբուած, երգիսով եռածայն եր-
գեցին գարձեալ իր և Ետեէս եկուուը,
անբացատքելիօրէն սրտայոյդ սփռփանքի
քաղցրութեամբ։

Ի վերջոյ փակման խօսքն ըրաւ Ն. Ա.
Արրազան Պատրիարքը։ Նախ, ակնարկի
մը մէջ ամփոփեց կատարուած երկամեայ

աշխատանքին և ստացուած յաջողութեան
արժէքը. յետոյ ներբողը հիւսեց պատկա-
ւորեալ Բրօֆ. Հր. Աճառեանի արժանի-
քին, ներկայացնելով զայն իրեն մին ա-
նոնցմէ, որոնք երբապական ոգիով տա-
ջին անգամ մշակեցին մեր մէջ հայտի-
առութիւնը. զրուազներ յիշեց անօր կահն-
քէն և յիշեց անօր քառասունի մօտ եր-
կասիրութիւններ ունենալը իր կեանքի
շուրջ վաթսունամեայ այս հասակին մէջ։
Ապա ծանրացաւ հայ գրականութեան ի-
մաստին և կարեսութիւններ, և մասնաւո-
րաբար հայ լիզուի նոր իրականութեան վը-
րայ։ Արտաշէրմ չնորհակալութեամբ յի-
շեց այս զրոքին վինիչ մեծանոն Բրօֆ.
Ն. Աղոնցի անունը և բարձր արժանիքը,
օրհնութեամբ յիշատակի կասահոգւոյն,
և անուան անոնց որ իր Յորելեանին առ-
թիւ իրենց լիաձեռն նուրիբատուութեամբ
կարելի ըրած էին այս մրցանակին հաս-
տառումը։ Ժառանգաւորները երգեցին
«Տէր Կեցոսն», Ա. Նախազահը «Պահպա-
նիչը արտասանեց, և բոլոր ներկաները
յունկայո և միածայն եղանակեցին «Հայր
մերօ»։ — Ժամը 6 էր, երբ ներկայք բաժ-
նւէցան Պատրիարքարանի գահինէն, խոր
և քաղցրազոյն տօրուորութեան ներքեւ։

ՏԵՂԵԿԱԳԻՐ

ԱԿԱԴԵՄԻԿԱՆԱՅԻ ԽՈՐՀԵՐԴԻՑ

ԱՄԵՆԱՍՊԱՏԻ

Տ. ԹՈՐԳՈՄ ՄՐԲԱՋԱՆ ԱՐՔԵՊՈ. ԳՈՒՇԱԿԵԱՆ
ԲԱՐԵԽԱՍԱ ՊԱՏՐԻԱՐՔ Ա. ԱՅՈՒՅՑ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

Ամենապատիւ Արքազան Հայր,

Ո. Աթոռոյու Աւումնական Խորհուրդը, որ
1932 Յուլիս 11 ին, 2եր Ամենապատուութեան հր-
բարանաւ եւ Պատ. Տնօրէն ժողովոյ որոշումով
ստանձնեց «ԱՐՑՈՅ ԹԱՐՄԱՐԱՆ 20.3 — ԴՅՈՒԲԵԱՆ
ԴՐԱԿԱՆ ՄՐՅԱՆԱԿ», ի հոգաբարձութիւնը, երջա-
նիկ է այսօր, կարենալով ի դէմս 2եր Բարձր
Արքազնութեան՝ Հրապարական Պատ. Տնօրէն
ժողովոյ, Պատկ. Միարանական Ընդհանուր ժո-
ղովոյ և մեր Պատուական Ազգին լրութեան ներ-
կայացնել անդեկազիքը արդ կարես ձեռնարկին
վերաբերմաբ ունեցած իր երկամեայ զործու-
նելութեան, որուն պատկին է ազգաքնն յիշեալ
մրցանակի արշակութեան կամ բաշխումը զրոքը,
որուն արարողութիւնն է որ էր կատարուի այս-